

20 Այլ¹ վասն Տիմոթեի եւ Եղիազարու² եպիսկոպոսացն, զոր ի³ յինէն աղաչանաւք աղաչանաւք էիր խնդրեալ⁴, նոքա յայնժամ էին գնացեալ, մինչդեռ⁵ դու⁶ զբազինսն⁷ կործանեցեր եւ⁸ մեզ հարցման պատասխանի⁹ էիք արձակեալ¹⁰: 21 Քանզի Եղիազար գնաց ի քաղաքէն¹¹ իւրմէ¹² փախստական, զի¹³ յարեան ի վերայ նորա¹⁴ Յերեսիովտայք¹⁵ եւ հալածեցին զնա ի կողմանս Յռովմայ¹⁶: 22 Իսկ զՏիմոթեոս¹⁷ լուայ¹⁸, թէ գնաց ի կողմանս Երուսաղէմի վասն Աւետարանին թարգմանելոյ¹⁹ ի Յելլենացի²⁰ գիր²¹:

23 Եւ²² ես իսկ ի ցաւս մահու հասեալ²³ կամ²⁴ եւ ոչ գիտեմ զկենացս²⁵ յերկարութիւն²⁶, եւ վասն այսորիկ եւ²⁷ դանդաղիմ իսկ²⁸ եւ գրել²⁹ առ նոսա թուղթս³⁰: 24 Բայց դուք գրեցէ՛ք առ նոսա³¹ զնշանաբանից³² ձերոց եւ զտեղեացոյ³³ վայելչութեան³⁴: 25 Եւս առաւել ստուգիւ գրեսցիք, եթէ³⁵ զի՛նչ էր պատերազմ³⁶ ձեր եւ

-
- 1 / հ այլ եւ
 - 2 / չիք այլ վասն Տիմոթեի եւ Եղիազարու
 - 3 / չիք զոր ի / s զորս փիս զոր ի
 - 4 / յիսնդրել փիս էիր խնդրեալ
 - 5 / իօ գնացին մինչ փիս էին գնացեալ մինչդեռ (hmsv)
 - 6 / դուք փիս դու / sv չիք դու
 - 7 / իհ զբազինսդ / s զբազինս
 - 8 / քակեք եւ սա փիս կործանեցեր եւ
 - 9 / msv պատասխան փիս պատասխանի (lhov²)
 - 10 / իm արձակել
 - 11 / hms քաղաքէ
 - 12 / չիք իւրմէ
 - 13 / hsv² եւ փիս զի
 - 14 / sv չիք նորա
 - 15 / v Յերեսիովտայքն / / հերիտիկոսք փիս Յերեսիովտայք
 - 16 / hm Յռովմայ / s Յռովմա
 - 17 / m զՏիմոթեոս
 - 18 / լուայք
 - 19 / իօ թարգմանելոյ / / թարգմանութեան փիս թարգմանելոյ
 - 20 / mo Յելլենացի
 - 21 / o գիրս, / գիրսն փիս գիր (hmsv)
 - 22 / այլ եւ
 - 23 / sv անկեալ փիս հասեալ
 - 24 / եւմ փիս կամ
 - 25 / կենացս, s զկենաց, hmo զկենաց իմոց փիս զկենացս (v)
 - 26 / s զյերկարութիւն, hmo զերկարութիւն փիս յերկարութիւն (lv)
 - 27 / hms չիք եւ
 - 28 / իհ չիք իսկ
 - 29 / o գրեալ
 - 30 / s թուղթ փիս թուղթս (lhmov) (թերեւս վերականգնելի է՝ զթուղթս)
 - 31 / s չիք Բայց դուք գրեցէք առ նոսա
 - 32 / o զնշան բանից, lv զնշան արանց փիս զնշանաբանից (hmsv₄)
 - 33 / s զտեղացոյ
 - 34 / / վայելչութեանդ, hmo զվայելչութիւն փիս վայելչութեան (sv)
 - 35 / եւ նոյն եւս գրեցէք, թէ փիս եւս առաւել ... գրեսցիք եթէ
 - 36 / sv պատերազմս